

Հոգեկան խանդարմունք տեղի կ'ունենան, վասն զի բնա կարևորութիւն չի տրուիր ըղբղի առողջապահութեան, առ երկուքին մէջ եղած սերտ յարագերաթեան դիսակցութիւնը՝ պէտք է որ քան զօր իւր աշմանն մէտաքակել եւ ժողովրդական ամէն բաւերու մէջ տարածուիլ, որպէս զի մարդկութիւնը նաև հոգեբանական տեսակետով բարեփոխիլ: Սակայն ըստալիքն այն է, որ այօր ստուար մեծամասնութիւն մէջ, նաև դիսական դասակարգէն շատարեց, դոյզն ժամանութիւնն միսկ չունին հոգեկան խանդարութեան մասին եւ շատ մը բժիշկներ առ տասնամս կը կարծեն թէ հրանդ մը հոգեկան հիանդարութեան մէջ վարակեալ հրատարակեալու համար, հոգեբանական ամէն վիճակի ներով խանդարած պէտք է ըլլա:

“Քանի որ ինչպարութիւնը, կ'ըսէ ամերիկացի բժիշկն Տր. Ֆիլեսոն, ուրիշ հիանդարութեանց պէս պարագն պատճառաներէ եւ ծնամի, անոր սկզբանականութիւն ժամանակ կարենալ, շատ կարեւոր է բայց միանդամ ճանշնակն ետքը պէտք է անյապազ դարձան տանիլ, ինչպէս ուրիշ ամէն հիանդարութիւններու իւ տանինք, մանաւանդ թէ առաջ ինչ աւելի, նթէ հնարաւոր ըլլար ինչպարութիւնը ժամանակին եւ ամերիկացի կերպով դուռը կամ պարուապաշամ գեղին մատուցանել, յիմարութեան համանակ չէր ունենար, այլ յարմատանը կը խափանէր եւ սաով անհարար աղէտ մը բարձուած կը լլար թէ անհարար եւ թէ ընկերութեան վրայէ:

Հոգ լւիթ պիտի ընէ իր հզոր այնը՝ ըղեղի առողջապահութիւնը. — ըղեղին հանդիսաւ տալու է. հանդիսաւ մը, որ զարուած ըլլայ մարմայ հանսնաւոր եւ չափանոր չարժման հետ. ուտել՝ կարուկան նոնդ, ընկել մնացոր ու եւ երբեմ երբեմ միուզը զրօնցնել եւ ցրել վայելու ընկերութեանց մէջ, Փորի խանդարմանց, ընդերաց անդորութեան, եթէ կան, վեր է վաղընքոյթ առնելն առնուլ, վասն դիտան անդամ ըղեղի ժամանակուելուն վիրշական պարագար առանար առ հիանդարութիւններու մէջ փնտակու է վասն զի սաոնդ՝ մարմայ մէջ ապականագործ հիմքի կը դոյցանեն, որոնք թանաւոր կազերու նամա դէպէ վեր ներլով կը փնտական ըղեղի գործարան:

Ըստի ու չափանական հոգեցնելի յառաջացած են սեւանձնութեան բաղմանիմ երեւոյթներ, որոնց քիչ նպաստամատոյց չեն եղած նաև մարմայ եւ աղեաց անդորութիւնը:

“Առ հասարա ամէն մարդ իր մէջ յիմարութիւնն ամբու կը կրէ, կ'ըսէր չշանաւոր բժիշկն մը, թէ էտքն ասղմային վիճակի մէջ: Կարելի յունքն ընկելք ուրեմն զայն խորեւու, Անոր համար ամէն բանէ առաջ ներաց առնուլ պէտք է առողջապահական կանոնները ընդհանրապէս եւ ըղեղի ինսամբը մասնաւոր, եւ գարեւալ անհամեշշու է զդուշանալ ամէն կերպով ըղեղին վասաել, չափաւորել գործուիչ միջնունքը եւ տալ ըղեղն կազուրաւելու կարեւոր ժամանակը, բացարձակական հանգիստ ու հանգարա վիճակի մը մէջ պահէն միա հութեան ամենակարեւոր գործարաններէն միա:

ՑԵՂԱԳՐԱԿԱՆ

ԺԱՆՈԹ ԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԵՏԵՄՊՈԼԱՑ ՊԵՏՐՈՒԹԻՒՆ

ԵՐԵՄՊՈԼ ԶԵԼԵԳԻ ՔԷՇԵՐԻՆՐՈՒՅՆ

ԺԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈ, զորս կը ներկայացնեմ, կը վերաբերին՝ ինպէս “ԶԵԿՈՅՑՑԻԱՆ, մէջ յայտնած եմ արդէն, երեմիս 2Ե-ԼԵՎի աշխատութեան այն կէտերուն, որնք աւելի չայ ազգային կեանքի հետ կապ ունին, եւ կամ մատ կը կազմն Կ. Պոլսց Հայութեան հին պատմութեան:

Այս ժանոթագրութիւններու մէջ փոյթ ունեցած եմ, երեմայի աւանդած տեղեկութիւնները՝ որուք կարձ են եւ համառօտ, իսկովսան աւելի ընդլայնել ու լրատանել, զիմելվ մշտ վաւերական աղբիւթերու, ինչպէս գործն ինքնին ցոյց կու տայ:

Խա ալ զլուխներու բաժնած եմ ժանոթագրութիւններո, անոնց ամէն մէկին սկիզբը նշանաւելով թիւը տողին, որ կու տայ նիւթը ծանօթագրութեան:

Հարի է սակայն ճանշալ նախ Ձեռագիրը, որ ծառայեց այս Հրատարակութեան:

ՑԵՆՍ ԳԻՐԸ

ՍՊԱՄԱՋՈՂ ՊԱՄՈՒՌԻՒՆԸ, զանազան գրութիւններէ առաջ զետեղուած է սկիզբն Հատորի մը, որ աւելի կը նմանի տետրակի մը:

Սեպհական է ինձ այն. բաւականի հաստ է բարձակալ ըլլալով 185 թիւթերէ, որոնց առաջն 47 հատը 92 էջերով կը գրաւեն ՍՊԱՄԱՋՈՂ ՊԱՄՈՒՌԻՒՆԸ, իսկ մացեալները այլեւալ նիւթեր, այլեւալ հեղնականներէ գրուած, որոնց մասին կը խօսիմ ժանոթագրութեանց վերջու:

Մեծութիւնն է՝ 21×15,5 հրդ., եւ թանձրութիւնը 3 հրդ. լւա կազմուած է, ունի սեւ կաշեայ երկու կողք. առաջին կողքին արտաքին էջին կեդրովնը դրումատպուած է շատ փոքրիկ պատկեր մը Ա. ծնունդի, ասոր չար դիմ աւ քառաթեր. մէկ մէկ հրեշտակ. երկրորդ կողքին դրսի էջին վրայ՝ միշտ մէջուղ, ուղաշելութիւն մը, եւ ըրս կողմը քառաթերեան ամէն կերպով ըղեղին վասաել, չափաւորել գործուիչ միջնունքը եւ տալ ըղեղն կազուրաւելու կարեւոր ժամանակը, բացարձակական հանգիստ ու հանգարա վիճակի մը պահէն միա հութեան, մաքուր եւ վերծանելի: Ամէն մէկ

Էջի վրայ կը հաշում 24 տող. էջերը թուահամբ չունին, թէեւ ամենուն ալ ստորոտը կը հարդացուի յաջորդ էջին սկզբանին առաջն բարը կամ անոր առաջին վանկը:

Գրուածքն է ոտանաւոր բազմաշափ եւ համայանք ծայրէ ի ծայր: Լեզուն է գրաբար պարզ ու կոկիկ, բայց մեծ մասամբ խառն աշխարհաբար ամկօրենով, նա մասնաւնդ թուըք, Պարսիկ, Հելլէն եւ այլ օտար ու սիսալ բառերով, խօսքերով, որնք հայերէն շարադրութեան անուշութիւնը կը դառնացնեն, ու շատ տեղեր ալ անոր իմաստը կը մժագնեն:

17րդ դարու կը վերաբերի այն. Հեղինակն է՝ Կ. Պղմացի Երևանի ՏէլէՊու ՔէՕՄԻՒԻ-Ճենն՝ որ զայն գրած է երեք տարբեր թուականներու մէջ. առաջին անգամ սկսած է 1661ին, բայց երկար տարիներ մէկդի թողլի յետոյ, վերստին ձեռք տուած 1681ին, ու աւարտած 1684ին:

Ահա այս առմիւ իր իսկ Յիշտակագրութիւնը զօր կը կարդանք պատմութեան վերջը.

“Ի փանաք մուաց մատանց
զայս ծալիկ մի լեր վայելման.
Հազար հարիր եւ տասանց
գրեալ սա ։ անկեալ անալիտան.
Արդ հազար հարիր ։ երեսուն
եւ հասալ մասամբ երեսնան ։”,

Ասոր մէջ ցուցուած թուականներն Հայկական են. առաջինը կը համապատասխանէ՝ Քրիստոսի (1110+551=) 1661, եւ երեսորդը (1130+551=) 1681 թուականներուն:

Իսկ աւարտման ժամանակին համար ալ կը գրէ.

“Բաւ է գիտոնց իմաստոնց՝
վկերոյզքեալս որ թէ իմանան.
Հայ թուականօք դա զի՞նէ է
երեմիաս յանգեալ զիր լնծայն²։”,

Վերջին տողի “Զի՞նէ է բառը Հայ թուականն է (Զ. + Ի. + Ն. + Շ. + Է.) 6+20+400+700+7 = 1133 որ է Քրիստոսի (1133+541) = 1684 թուականը:

Երեմիա 2էլէպի իր այս երկասիրութիւնը բած է 8էր Վարդան Վարդապետի մը

ինդրանիքին վրայ¹, որուն կը ձօնէ զայն ու կը յիէ յետոյ իրը ընծայ²: Ձեռագրին սկիզբը կայ ցուցակի պէս բան մը, նախադրութիւն մը, որ տետրակին առաջին երկու թերթն ու երեք էջերը կը գրաւէ: Այս ցուցակին վրայ, Տակատը կայ 20ն մը ուղղուած առ Տէր Վարդան Վարդապետ, զոր երեմիա կը պատուէ Մեծարագոյ եւ Քաջ Ռարունապետ ածականներով:

Այս ցուցակը Ստամպօլոյ Պատմութեան պարունակած նիւթերուն բովանդակութիւնն է. անոր անմիշապէս կը յաջորդէ բուն դործ, որ բաժնուած է ութէ Գլուխներու:

Առաջին Գլուխներու կը գրաւէ 7թերթ, 14էջ, եւ ունի 288 տառ
Երկրորդ ու ու 4 ու 71/4 ու ու 168 ու
Երրորդ ու ու 5 ու 91/4 ու ու 216 ու
Չորրորդ ու ու 5 ու 10 ու ու 240 ու
Հինգերորդ ու ու 5 ու 31/2 ու մի ու ու 134 ու
Վեցերորդ ու ու 11 ու 23 ու ու 541 ու
Ետքերորդ ու ու 7 ու 18 ու ու 316 ու
Ութերորդ ու ու 4 ու 8 ու ու 186 ու

Գլուխներու պարունակած տողերն համրուած չեն. տպագրութեան մէջ հարկ եղաւ թուագրել զնոնք մասնաւորապէս, ծանօթագրութեան կարօտ տեղուանքն որոշելու նպատակաւու:

Ամեն մէկ Գլուխներուն սկիզբը կայ առանձին նախադրութիւն մը, որ նիւթին բովանդակութիւնն է: Այս նախադրութիւնները շատ կը տարբերին Զեռագրին առաջին երկու թերթերուն մէջ եղածներէն եւ համառա են, մինչ միւսները մանրամասն եւ աւելի լնդարձակ, այնպէս որ զահ մը ենթագրել կու տան ինձ թէ մի գուցէ ուրիշի մը գրածն ըլլան անոնք:

* * *

Ստամպօլոյ Պատմութեան նիւթն է՝ Կ. Պղմոյ զանազան վայրերուն եւ Վասփորի եղերք-ներուն նկարագրութիւնը. սիրուն Տեղագրութիւն մը, զոր Երեմիա 2էլէպի զրոսական պտոյաի ձևին տակ կը գէնէ, իր հետո առնելով իր սիրական Տէր Վարդան Վարդապետը, որ իր հիւրն եղած ըլլալ կը թուի:

Այս Պատմոյն գլխաւոր գիծերն արագ ակնարկով մը կարելի է ներկայացնել սապէս: Ենթամիա իրբեն թէ նաւակով մը իր Վարդապետն հետ մէկնի նէլտիրուլէցն եւ ծովեղերըն ի վար գիտելով կը հասնի Սարայ

¹ Տէր Ա. Գլուխն, 163դ 8ուշ:

² Տէր Ա. Գլուխն, 157դ տող:

1 Տէր Ա. Գլուխն, 2րդ տող:

2 Տէր Ա. Գլուխն մէրթ Երեմասիրանը:

Պուռնի, ուր այն տաենի կայսերական պալատը ցցց տալէ յետոյ մատակայ ուրիշ չէսքերու վրայ ափարկ մը նետելով՝ կ'անցնի Պահճէքարու եւ Այվանսարայ. Հոս կը թողու նաւակը եւ ձի հեծալով իր հիւրը կ'առաջնորդէ մինչեւ Պալլօթը, Կը տաենի Հայոց գերեզմանատունը, մի առ մի ցցց կու տայ հնա թաղուած երեւելի անձերու շերիմները, Հոգուց մը ըստել կու տայ անոնց վրայ եւ յետոյ կը բերէ զինքը Պալաթ եւ Ս. Հրեշտակապետ Եկեղեցին, անէն կը տանի իյուով՝ Նկարագրելով ճամբուն վրայ գտնուած պատմական չէնքերն ու մզկիթները եւ Ելուսպ Սուլթանի աւանդավէպերը. Վ'անցնին Ռսկեղիքիրը կ'ելլեն Թէնատիսանէ, կը գնան Հասպէջօ, ման գալով կը հասնին Թէնրախաննէ. կը դիտեն նաւարանն իր բոլոր մարդաբանութիւններով. Կ'երթան Գալորմբաշա, Ազապ Գարու, Ղալաթիա, եւ կը բարձրանան բերա. արգադ պայտը մը հոս եւ ակնարկ մը օտարացիք գենապանտուններուն, յետոյ այցելութիւն մբանակալիթի Հայոց գերեզմանատունը Կ'իշնա գարձեալ Ղալաթիա, ուր Ա. Լուսութիւն Եկեղեցին հանդիպել վերը Կ'երթան Թօփիսանէ, ուրկէ գարձեալ նաւակի մէջ բազմելով՝ երկուք մէկն կը սկսն գերեւ Վասփորի Ներոպական ափունքի վերը. Ա.յս գնացքին մէջ երեւան կը նկարագրէ ճամբուն վրայ գտնուած բոլոր գիւղերը, պարտէղերն եւ ապարանքները մինչեւ Ասրը-Ծալը եւ Ռումենիի Ֆէնէկը պօղապին Սեւ ծովու բերանը, ուր հանելով, ցամաք կ'ելլան ու կ'երթան բարձունքի մը վրայ եղած Ցյոն Մեծնաստանը. Հոս պահ մը հանդիս առնել վերը, կ'իշնանեւնալ նասելով կ'անցնին Վասփորի Ասիական եղերը, գարձեալ մի առ մի ցցց կու տայ այս կողմի գիւղերը, դարսասանները, սկարագեղ բուրասաններն եւ պալատները, ակներով Ոլչյացօցն մինչեւ Խուկիւտար եւ Գատըքէյօ ուրիշ անդին Ֆէնէկը Պահճէսին ալ երթալով՝ հոնէն հեռուեն գիւտել կու տայ իշնանաց կողները, պրուսայի լեռները, եւ հուսկ պաս իր հիւրը կը բերէ նորէն կ. Պոյթի:

Դուրս թողած կէսերը մի առ մի յիշատակելով, ներողութիւն կը ինդրէ իր թերութիւններուն համար, ու իր երկը կ'առաքէ առ Վարդան Մեծ Բարունին, Տացելով անոր աղօթքն ու մաղթանքը.

Իր ամբողջ պտոյան ներեմա կը համեմ գեղցիքի ու հաճոյական նկարագրութիւններով եւ տեղ տեղ ալ զբանցուցիչ մանրավէպերով, որոնցմով իր աշխատութիւնը վերին աստիճանի շահէկան կ'ընէ:

Ծնծ փոյթ կը տանի, որ իւր վաստակը սիրելի ընդայէ Տէր Վարդան Վարդագետին, եւ արդարին կը յաջողի իսկ բայց կ'երեւի թէ այս մասին զ'կը բամբասողներ եւ նախանձողներ ալ պահաս չեն ըլլար, որ տեղ մը կ'ընէ:

“Ենուոր զայս՝ զին ծաղր առնեն՝ թէ Ընդէր կաս ի յաշխատուն. Զծանօթս մեր մեզ պատմեն՝ տիմարից չունինք պատախան:”¹

Եւ որիի տեղ մ'ալ՝

“Քանզի զշարին անց յայտնի՝ մնխանաց նախանձն մոլութեան. Պատմնա մի զլնէնէ խոզի՝ անսրգի՝ լ'արհամարութեան:”²

Իւր նախանձորդներուն կարեւորութիւն չի տար սակայն ներեմա, ինքն ալ զանոնք կը ծաղրէ, տիմար անունը կու տայ անոնց, եւ գոհ կ'ելլայ որ գիտունները միայն հասնան իր գրածը, ինչպէս կ'ըսէ ինքը.”

“Բաւ է գիտնոց իմաստնոց՝ զվերոյզը եւ զվերոյզը որ թէ իմանան:”³

Գիտուններ եւ իմաստուններ եղած են հարկաւ ատենք, որ կարդացած են իւր աշխատութիւնը, եւ գնահատած իսկ զայս՝ Անոնցմէ շատ հիները չենք գիւտեր, բայց վերըն դարու մէջ կը մանչնակը գտէ շամեեն Հ. Միքայէլ եւ Հ. Պոյտա Ա. Խաչինեան, որոնք իրենց պատմական հրատարակութեանց մէջ մեծապէս օգ-

Ութերորդ Գլուխին մէջ ինքն իսկ կը խռատովանի արդէն իր գործին ամբողջական չըլլայր եւ իր նկարագրութիւններուն շաբաթէն

• 85 • U. S. Geol. Surv., 13th Annu. Rep.

Տ Տեղական գույք, 154 մ առջ.

Յ ՏԵՍ Ե. ԳՐԱՆԻ, 156ՊԴ:

Կ. Պողոսյ Ներուցին Նկարագրութիւնը, զոր գրաբար ուսանաւոր գրած է, կատարելապահ կերտած է Հետեւողութեամբ Երեմիա Զէլէպիի Ստումպոլոյ Պատմութեան:

* * *

Քովս եղած Զեռագիրն, ցաւ է ինձ ըսել՝
որ չէ Երեմիա Զէլէպիի իսկական շարագրածը.
իմ ունեցածն ընդօրինակութիւն մըն է, այսու
հանգերձ ոչ նուազ թանկ ընդօրինակութիւն
մը ըսա իս, որովհետեւ անոր Գրիշն է Երեմիայի
կրասեր եղբայրը, Տէր Կոմիտաս Ֆէօմիլի-
ճեան, մեծանուն Աւագ Քահանայն նահատակ:

Ընդ օրինակութիւն մը ըլլալւն համար՝
լի է այն մխալ բառերով ու ասութիւններով,
որոնք Տարկաւ չեն կոնար Երեմիայի վերա-
գրելի ըլլալ:

1697ին է, որ Տէր Կոմիտաս կ'ընդօրինա-
կէ իւր Հարազախն այս Երկասիրութիւնը, ինչ-
պէս կը յայսնէ նա իւր իսկ մատներովզ գրոշ-
մած, իւր իսկ հատիկ հատիկ գիրովն ար-
ձանագրած Յիշտառակարանով, որ Զեռագրին
աւարտական վեց տողերը կը յօրինէ: Ահաւա-
սիկ այն՝

“Պատմութիւնս ի ստամպօլու
Էրեց յնջրօրէս երգեցան.
Որոյ անունն յորջորջիր՝
Երեմիայ Զէլէպի քեօմիլիճեան:
Բայց նարդենիս որ զրցաւ
Կրոսենէ յնջրօրէ նորայն.
Պիտակ Կոմիտաս էլից՝
ստորագասն նոյնյ քեօմիլիճեան.
Զմիջի թուականիս հայոց՝
դու հաշունեան եւ լի՛ր բաւական.
Զուարճացիր յիջրօսանն նազելի
եղբայր պատուականն:,”

Հինգերորդ տողին առաջին բառն “Զըր-
քի” կը ներկայացնէ հայկական թուականը, եւ
է այն Զ+Մ+Ի+Զ+Ի ($6+200+20+$
 $900+20)=1146$, որ կը համապատասխանէ
Քրիստոսի ($1146+551=$) 1697 թուին:

Դժուար չէ մեզ արդ ընդունիլ, թէ Զե-
ռագիրս պարունակող տետրակիլ, պարապ ծա-
խու պատած կամ պարապատել տուած է Տէր
Կոմիտաս Քահանայ Քէօմիլիճեան, որպէս զի
մէջը իր եղբօրս Երկասիրութիւններն ընդ-
օրինակէ հետզհետէ, յաւերժացնելու համար

թերեւս յիշատակն անոր, որ յափտենապէս
կը բաժնուէր իրմէն 1695ին. բայց հազի թէ
ժամանակ կ'ունենայ Ստամպօլոյ Պատմու-
թիւնն արտագրելու, ալ չի կարողանար շա-
րունակել, զի՞ ինչպէս գիտենք, 1697էն վերջն
է որ ենթակայ կ'ըլլայ խեղճը, սոսկալի աղջտ-
ներու տեղատարափի, որ վերջ ի վերջոյ
անիրաւ գլխատութեան իսկ կը մատնէին զնիքն
1707ին:

Չեմ կինար գիտնալ թէ Զեռագիրս Տէր
Կոմիտասի նահատակութիւնն յետոյ որո՞նց
սեպհականութիւն եղած է, եւ թէ 203 տա-
րիներու երկար ընթացքին մէջ մուր տեղաւանք
ճամբրոգած է. սաշակի միայն յայսնի է, թէ
ժամանակ մը վերաբերած ըլլալու է այն Սար-
գիս Դպիր Սարափ Յովհաննէսնեսան վարժապե-
տին, եւ ժամանակ մըն ալ Փէշտընմէննան
Գրիգոր Պատուելին, որովհետեւ Տէր Կոմի-
տասի ընդօրինակութիւնն անմիջապէս յետոյ
հասորին մէջ կը գտնուի՝ առաջնինի մէկ քանի
գրութիւնները 1774—1793 թուականնեւ, եւ
Երկրորդին մէկ երկու ոտանաւորներն 1812ին
գրուն, որոնց մասին՝ տեսնել ծանօթագրու-
թիւններու վախճանը:

Թանկագին յիշատակներով կրկնապէս եւ
եռապատիկ յարգի, հազորագիւտ Զեռագիր
մըն է ուրեմն ունեցածս: Ստամպօլոյ Պատ-
մութիւնն ոչ միայն տաղանդառ Հայ Մաքի
մը ծնունդն է չքնազ, այլ եւ՝ անմահանուն
Հայ Քահանայի մըն ալ ձեռակերտը, անոր
Նուիրական մէկ սեպհականութիւնն, զոր բախտն
ունիմ ժառանգելու, իմ արդար վաստակովս:

17րդ Դարու Ազգ. պատմութեան ա-
մէնէն երեւելի երկու նշանառ գէմքերու յու-
շարձանն է այն եւ գրահիւս գամբանը, որուն մէն
մի տողերուն մէջ, այնպէս ինձ կը թուի, թէ
Երեւելի 2էլէպի եւ Տէր Կոմիտաս, այդ եր-
կու սիրածնունդ եղբայրները, գիրկնդեսուն
Կ'ապիրն այսօր, պագագի յարգանքը մշ-
նուրբելով:

Վարժէ որ առանձինն գիտենք պահ մը
այդ երկու եղբայրները:

ՏՕԹ. ՎԱՀՐԱՄ 8. ԹՈՐԳՈՒՄՆԱՆ

(Ըստունիկէ):

